

434 - ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935

ԺԵ. Դ. ԴԱՐՁՄԱՐՁԻ ԱՍՏԻԱՆԱԳՈԽՆՉԻ ՀԱՅԵՐԸ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆ

ՍԻՐԱԿ ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1935 - ՅՈՒԵԼԻԱՐ

Թիվ 1

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ



Երբեք չենք մտածեր այս վեր-
նազգին ներքեւ հասկնալ առողջա-
րանութիւնը, կամ կեանքը զիտա-
կան կանոններու հետամտութեամբ
եւ զործադրութեամբ տալուն եւ
հեշտ ընծայելու աշխատանքը. Ա-
տիկա, իբրև զործ, իր կարգին, եւ
համեմատ իր կերպին, ունի ան-
շուշա իր որոշ կարեւորութիւնը:
Բայց, ինչ որ ալ լինի իր արժէքին
մասին շատերուն կամ ամենուս
տեսութիւնը, սոսկ միշոցներու վե-
րաբերող և անոնց միայն նույիրուած
հոգացողութիւն մըն է. մինչեւ
կեանքին արժէքը կը հշուի իր
նպատակովը, որ զարաֆար մը
պէտք է լինի, և ատոր համար նոյն
իսկ, էապէս և իրապէս, զերա-
զանցօրէն աւելի բարձր և զեղեցիկ:

Ասլրելու արուեստը, հետեա-
բար, այն շանադրութիւնն է նախ,
որով մարդը, իբրև բանաւոր և ա-
զառ էակ, իր կարելի լաւագոյնը

կ'ընէ, որպէսզի իր կեանքին իրը նպատակ կէտաղը ազնուազոյն զարաֆար մը.
և յետոյ, հոգին բոլոր կորովովը անոր ուղղելու զիտակից այն ճիզը՝ որ մար-
դուն մեծագոյն բարոյական արժանիքը, զայն կենդանիներու դասակարգէն դուրս
և բարձր հանող յատկանիշն է:

Աննպատակ չէ արդարեւ այս վերջիններուն կեանքն ալ. և այսպէս կա-

բելի է ըսել դեռ ամէն իրի համար, որ ներս մտած է անզամ մը գոյութեան ողորտէն. բայց մինչդեռ անսնք սահմանուած, աւելի ճիշգ՝ ճակատադրուած են նպատակի մը, որուն կը մղուին անդիտակցարար, մարդը ի՞նքն ալ բաժին մը կամ գեր մը ունի ճշդորոշմանը կամ ընտրութեանը մէջ իր կեանքի նպատակին՝ որուն կը դիմէ աւելի գլուխացարար կամ բնազգօրէն, այսինքն ինքնեկ բայց նոյն ատեն խորհրդածեալ ձգտումով մը, որ ապրելու արուեստին թէ տաժանքը և թէ բերկրանքը կուտայ միանգամայն իրեն :

Այո՛, հարկ է որ կեանքին նպատակը զաղափար մը միայն լինի. ու, ճիշգ ատոր համար, անհրաժեշտութիւն մըն է կեանքին վրայ մտածելու պէտքը։ Առանց մտածումի, այսինքն անխորհուրդ կերպով վարուած կեանքը կընայ ըլլալ ամէն ինչ, բայց ոչ բնաւ կեամբ։ Կեանքին ամենէն բացորոշ ապացոյցը մտածումի է։ «Ել խորհիմ, ուրեմն կ'ապրիմ»։ անկորհնական ճշմարտութիւնն մը կը պարունակէ Տէքարդեան այս վճիռը։ Մարդուն մէջ բուն կեանքը կը սկսի այն վայրկեանէն՝ երբ իր ինքնութեան զացումովը կը լուսաւորուի հողին, այսինքն իրը մարդ կը սկսի խորհիմ իր մասին. ու ո՛քան աւելի լայնայ ու խորանայ այդ զացումը, այսինքն ո՛քան աւելի պայծառօրէն ճանչնայ մարդ ինքնինքը, ա՛յնքան աւելի ընդունակ կ'ըլլայ արժանապէս ապրելու։ Բարյականութեան հիմն է արդարն ինքնանանաշութիւնը. անհրաժեշտ է որ մարդ ներքնապէս ճանչնայ իր անձը, զայն բաղկացնող հողեկան վիճակները. ու, ամենէն աւելի խելամտի իր կոչումին, որպէսզի, զիտակցելով իր իրաւունքներուն և պարտականութեանց, ըստ այնմ կարենայ թափ տալ կամքին, գործելու համար բանականութեան լոյսին տակ։ Անխորհուրդ կեանքը խաւարին մէջ խարխափանքն է. ու ասիկա՞ ոչ միայն անհատներուն, այլ նաև համայնքներուն համար։ Դիտեցէք պատմութիւնը, ու պիտի համոզուիք թէ ժողովուրդներու կեանքին մէջ պատահած ամենէն շրջփոթ ու տկար շըջանները այն թուականներն են, ուր միտքը, կորսնցուցած իր տիրապետութիւնը մարդկային բարոյականին վրայ, թոյլ տուած է որ կիրքն ու նախապաշարումը ուղղութիւն տան անոր։

Պէտք է ստիպենք ինքինքնին՝ խորհելու կեանքին վրայ. և առաջին աղդումը՝ զոր անոր խոկումը պիտի տայ մեզի, սա՛ համոզումը պիտի լինի թէ ոչնչութիւն կամ ունայնութիւն չէ ան բնաւու Հիւանդու մտայնութեան կամ ախտաւորեալ հողույ վիճակ էր պարզապէս հին կրօններէն ումանց և փիլիսոփայական դպրոցի մը այն իմացումը, որոնք աշխարհն նկատել տալով պատրանքներու քառու մը, և կեանքը՝ ամենէն խարուսիկ իրականութիւնը, անսնցմէ ժամ առաջ ձերքազատուելուն մէջ կը ցուցնէին երջանկութիւնը։ Ճշմարիտ կրօնը և առողջ մտածողութիւնը բարեբախտաբար ընդ միշտ ճշեցին բարոյական մարդուն տեսակէտը այդ մասին։ Մարդոց անհամենատ մեծամանութիւնը, Հաւատքէն և ուղիղ բանէն լուսաւորուած, վարժուած է այլ ևս մէկն և միւսին մէջ միանգամայն տեսնելու որչափ մարմինին նոյնչափ և հողիին համար իրականութիւն մը, լի անհուն պատեհութիւններով՝ ճշմարիտին, բարիին և գեղեցիկին ըմբռնումովը բարձրացնելու համար անհատն ու ընկերութիւնը։

Արդարէն՝ ո՛քան ալ ամենի լինի վիշար, որ կը փոթորկի երբեմն ամենուն շուրջը, որչափ ալ դառն լինին յուսախաբութիւնները, որոնք կը քամեն յաճախ

մեր ողիքը, գեռ իրաւունք կայ ըսկու թէ աշխարհի մէջ նոյնչափ շօշափելի է բարին՝ որքան է չարը. թէ անհամար ատաղձ կայ հոսն՝ բարին ալ իրապաշտ վէպին համար. Անկարելի է զզալ սէրը, որ կը չնչէ տիեզերքի մէջ, երբեմ ամենէն չկարծուած ուղղութիւններէն նոյն իսկ։ Աշ. հակառակ ցաւի անսահման սաստկութիւններուն, աշխարհ նորէն կը մնայ անհուն Բարութեան գործ մը, ուր նախախնամութիւնը յոյժ տպաւորիչ կերպով ինքզինքը կը հանդիսադրէ ստէկ։

Վիշտ կամ վայելք. այս երկուքէն ո՞րն ալ լինի գերակշորէն կազմիչ տարրը կեանքին բաղկացութեան մէջ, խրատ մը կամ դաս մը պէտք է լինի անզիւդ իրենց ազգեցութիւնը՝ մեր բարոյականին վրայ, առաջինը՝ քաղութեան, և երկրորդը գէպի զզաստութիւն տանելու համար միշտ մեր միտքը. Այն ատեն է որ սիրտի կարենանք այնպիսի կացութեան մը մէջ դնել ինքզինքին՝ որ մարող երգի մը կամ փախչող ամպերու պէս շանցնին մեր օրերը. այլ իրենցմէ ետքը թողուն անոնք իրենցմէ և նոյն իսկ մենէ աւելի երկարատեւ բան մը, արդինք մը, մեղի և այլոց համար մանաւանդ յաւէս օպտակար։

Անզամ մը որ այս մտածումը բազմի մեր հոգիին մէջ, պիտի հասկնանք իսկոյն թէ «Կեանքը ոչ թէ անցըւած այլ օպտագործուած ժամանակն է ինքնին»։ Ժամանակը օգտագործել՝ այս խօսքը պէտք է նշանակէ սա՛ միայն. անշարժ յուլտենականութեան մէջ սուզուող այդ շարժուն և սահմանաւոր տեւողութիւնը վերածել բարի զօրութեան մը, որմէ հոգեկան եւ բարոյական շահեկանութիւններ բղիքն թէն ներկային եւ թէ ապազային համար. Ժամանակը պատառուն է, լրած է մրանքին, որմէ կը շնուռի իւրաքանչիւրին կեանքը, մեր բարոյական և իմացական կարողութիւններուն միշոցաւ, ամէն մէկիս յօժարութիւններուն կամ հոգեկան յարմարութիւններուն համեմատ։ Աւելի պարզ պիտի ըլլոր ըսել թերևս. Ժամանակը կտաւն է՝ որուն վրայ ամէն մարդ պարսի նըկարել պատկեր մը, որ իր կեանքը՝ իր հոգիին պատմութիւնը պիտի ներկայացնէ. այդ պատկերը այնքան աւելի խօսուն պիտի լինի և կենդանի, որքան աւելի հարազատ արտայայտութիւնը լինի մաքուր և ազնուական մտածումի մը։

Այս թելը դա՛րձեալ կը տանի զմեղ ինքնաճանաշութեան հարցին։ Ինքնքը արտայայտել կարենալու համար պէտք է նախ տիրացած ըլլալ անձին. պէտք է ճանչնայ մարդ ինքզինքը, իր ձկտումներուն ուղղութիւնը. ուրիշ բառով՝ պէտք է դիտակիցի իր կոչումին, գործ մը կարենալ կատարելու համար. կոչումին զզացումը յոյտնազործումն է անձի մը արժանիքին՝ իր իսկ նախ դիտակցութեան մէջ։ Կոչում կամ անոր զզացումը չունեցող հոգին անզեկ նաւն է, որուն վախճանն է կամ մը փշուել խարակներու վրայ կամ կորսուել անդնդասոյզ։

Խա՛լ իր անձին տիրանալու համար անհրաժեշտ պայմաններէն մին է իսպատ տարամերժումը ճակատազդի գաղափարին։ Մենէ դուրս եղած մութ եւ կոյր զօրութեան մը ազգեցութիւնը մեր կեանքին և գործառնութիւններուն վրայ՝ առողջ մտքին համար անհեթեթ վարկած մը միայն կրնայ ըլլալ։ Մարդանքն է որ կը ճարտարապետէ իր ճակատազդիրը, Աստուծմէ իրեն՝ չորոշուած կարողութիւնները գործածելով իր ազատութեամբը և իր բարոյական պատասխանաւութեան սահմանին մէջ։ Աւ չճաւասալով ճակատազդին մեր կեան-

քին վրայ ունեցած ներդրծութեանը՝ ոչ միայն պայծառ լոյսի մը մէջ զգացած կ'ըլլանք այդ պատափանատութիւնը, ինչ որ զերողանց ապացոյց մըն է հոգեկան պարկեշտութեան, այլ նաև մենք մեզի յարմարութիւններ ստեղծած կ'ըլլանք գօրացնելու մեր մէջ կատարելութեան ըղձանքը, որ ամենէն ազնուական և աստուածային ձգտութիւն է մարդկային հոգւոյն:

Որպէսզի կեանքը ստուգիւ կեանք ըլլայ, կրօնի, ընկերականութեան եւ բարոյականի զաղափարներով տողորուն, պէտք է զիանալ ըմբռնել զայն նախ իրեւ խորհուրդի գործ մը, և յետոյ ընդունիլ թէ խորհուրդի օրէնքին և պայտաններուն զորդադրութեանը մէջ է որ կը կայանայ ապրելու արուեստը:

* * *



ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒԽԻ ՌԻՍՈՒՑՈՒՄԸ
ԸՆՍԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Բ. Գ. Ռ Ի Խ

ԹԱԳԱՆԻՈՐՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ

(Յար. Արթ 1934, էջ 377 էջ)

Մեր ներազգրած թագաւորութեան Աստուածք թագաւորի մը օգոստոսական զիծերուն տակ չէ միայն որ կ'երեւ. անիկա նոյն տակն սկիզբն ու երախաւորն է բորբական օրէնքին՝ ամբողջ աշխարհի մէջ (Մաթ. Ե. 48): Այդպէս է արդարեւ զինաւ պետը. այդպէս պէտք է լինին նուե իր հրապատակները. իրենց սուրբ պարտականութիւնն է անիկա, ու միւնոյն տակն փառաւ առանձնաշնորհը: Օխուսի ուսուցումն համեմատ, որ լրջանաւորն համաձայն է աստուածաշնչան բրանումին, Աստուածոյ՝ մարզւուն մէջ իրականացող այդ կատարելութիւնն է արդարութիւնը, մարդուն լնթացքին համաձայնութիւնը աստուածային կամքին հետ, հոգեսր ուղղութիւնը որ տնբաժան է երկնից թագաւորութեան հետագօտութիւնն (Մաթ. Զ. 23): Ի՞նչ բանի մէջ կը կայանայ այդ ճիզը, և ի՞նչ են անօր պտուղներ հաւատացեալին

կեանքին մէջ: Ռաբրիները այս կէտին մասին իրենց բացորոշ տեսութիւնն ունեին. Աստուած իմ, կը զոչէ առաջին փարիսեցին, զսնանամ զքէն, զի ոչ եմ իրեւ զայլու ի մարդկանէ . . . պահեմ երկիցս ի շարթու, և տամ տասանորդ յամենայն սացաւուծոց իմաց» (Ղետ. Ժ. 11-12): Բայց այս արգարութիւնը, պահնացում կեղծաւորութեան և հպարտութեան, ըստ յայտարարութեան թիսուսի՝ չի կրնար որևէ մէկը մացնել երկնային թագաւորութեան մէջ (Ղետ. Ժ. 14, Մաթ. Ե. 20): Արդարեւ, զպիւները աւանդութիւնն թանձր խառով ըլ այդիս ծածկած էին օրէնքը, որ Յիսուսի առաջին զործը կ'ըլլայ վերցնել խափանիչ պատուիրաններու այդ գէզը, զորս սերեւ ու համար հարազատ սուրբ բարձրածքը. յանուն որուն օրինական իշխանութեան, սաստկապէս կը յարձակի անիկա անոնց գրայ որ, յանձնապատուն վատահութեամբ մը, ինքզինքնին պաշտօնական ախտյանները կ'ընէին օրէնքին: (Զօր օր. Մաթ. Ժ. 1-11): Բայց ա՞ս է միթէ Յիսուսի թիսուսի զործին և քարոզութեան էտական համարի կողմէն: Փրկիչը բաւական կը համարի՝ արգելօք, իրվե հաւատարիմ զիտող մը, ելլեւ միայն Սովոզսի պատուելիներուն ու ծննդրուն: Առաջին նայուածքով, Աւետարաններուն այս կէտին մասին վկայութիւնն է համասական կ'երեւի. կարդ մը հատուանձր կործնա զետական օրէնսդրութեան հետագօտութիւնն է որ կը հաստատեն, մինչեւ ուրիշներ, ոչ նուազ բացորոշ, կ'ըսնեն թէ ջնջուած է ան: Իրօք